

ԳԵՂԱՐՈՒԵՍԱԿԱՆ ԲԱԺԻՆ

ՌԱՖԱՅԷԼ ՍԱՆՑԻՈՅ

Ա Ա Ա Ա ԵՒ ԻՐ ՆԿԱՐՆԵՐԸ

—*—*—*

Եթէ հրաշակառոյց Խոտլիոյ մէջ զբագլած ժամանակ՝ զեղեցիկ Մաղկաւան (Firenze) քաղաքը պատիր, բայց ժամանաւրապէս այցելէց այն հիանալի «R. Gallerie» թագուհին շնորհ, հօն թերունինոյի դիմանկարին վրան և Միքել-Անդրեյինինինինին տակ, փնտաեցէց զլուի մը հիանդանական, սևահեր, մելամզալիր մեծ աչքերով, տժգունակ, բեկրեկ և շնորհալից վլոգով՝ նման յստակափայլ շրջանի մը ցողունին. յետոյ՝ իթէ զինքը ճանչնաք այդ դիմագիծերէն, ով որ ալ ըլլար, ինչէր անոր ոտքը. զուր Հրեշտականուն նկարչին, հրեշտակային հանճարին առջնն էր. աստուածային Ծափայէլի՝ առջնը կը գտնուիր: Որովհետեւ բաղդը շատ անգամ՝ զուարձացեր է՝ անունները անհատներուն հետ ներդաշնակելով. որովհետեւ բնութիւնն ստէպ հաճոյց զզացեր է՝ միենանոյն նմանութեան մը մէջ միացնելու՝ հոգւոյն տաղանդը դէմքին գծաւորութեալուն հետ:

Ցիսէր այս ծերունին՝ որ միայնակ և լուին՝ Ա. Պետրոսի սանողութիւններէն վարկ'իջնէ, առանց բարեկամի մը որ իրեն օգնէ, առանց աշակերտի մը՝ որ իրեն ընկերէ, սա երկնային վրէժմներուն գործա-

ղրիշն է, Միքել (Անձէլոյ) Հրեշտական պետն է: Ցիսէր այս զեւատի պատանին՝ որ Վատիկան կ'ելլէ, ծիրանաւորներու արքանինիք մը և աշակերտներու բանակէ մ'ընկերացած. անհոն զթութեանց հրեշտակն է, Ծափայէլն է:

* *

Ծափայէլ տասնըհինգ տարեկան էր, երբ իր հայըը տեսաւ որ այլ ևս սորվելու րան չէր մնացած անոր. անպատրաստից նկարներ կը զարմացնէին զինքը, իր վարժապետն եղաւ թերունինոյ, որ զիտցաւ ճանչնալ այդ էակին մէջ՝ ապագայի մեծ հանճար մը, գնահատեց զայն և բաջալերեց: Եթէ վարժապետ մը որ կը յարարէր Ծափայէլի՝ թերունինոն էր, և եթէ աշակերտ մը ատոր, Ծափայէլն էր: Հրեշտակային անուն և զգաստ տաղանդը, սորվեցաւ անկէ նկարել կոյսի այն զողար զլուինները՝ զրոս կատարելագործծոց, և ծերունիներու այն արտայալութիւնները՝ որոնք ծառայեցին իրեն կենդանի և խօսուն օրինակներ:

Բաղզը թէկ իրեն ժպտեցաւ ամէն պարագաներու մէջ, բայց մէկ անգամ մը միայն զաման երևցաւ... Մաղկավիթիթ և Թարմ հասակի մէջ, երբ զեռ իր չորս կողմը կը փողէին փառցի աղաղակները, երբ ամէն աչը իր նկարներու առջև հիաց-

1. Ծափայէլ Անցիոյ՝ Ռուպինոյ մէջ ժամանակ 1483 Ապրիլ նին, և մեռաւ 1520 Ապրիլ նին.

ման վայրկաններու մէջ՝ չէր յոզներ դիւ
տելէ, երբ երջանկութիւնը քածակը իրեն

համար զեղուն՝ կ'արտայրդէր, կը տես-
նենց որ նա օրհասական՝ անկողնին մէջ կը
տազնապի, կը ճգնի, կը մաքառի մահուան

խոալական նկարչութեան պատմու-
թիւնը՝ տասնվեցերորդ դարուն մէջ՝ իր
գագաթնակէտն հասած էր՝ երեք մեծ հան-
դէմ. քայց ի զուր, կ'աւանդէ իր դէմքին



ԽԱՅՆՅԷԼ — «Տիրամայր»

պէս ազնիւ հոգին, իր անունը ապագային
հետ անզուզապէս կապելով...: Հոռվմայ
մէջ տպաւրութիւնը մեծ եղաւ՝ այս կան-
խահաս մահուան պատճառաւ. ամէն մարդ
կարծեց թէ իր քարեկամն էր որ կը մեռ-
նէր. և երբ նա աչքերը կը գոցէր, նկար-
չութիւնը կուրցած կարծուեցաւ....

թէլ-Անճէլոյ և Ռաֆայէլ Սանցիոյ. որոնց
զեղարուեստական այս մասնաճիւղին եր-
րորդութիւնը կը ձևացնէին; իր զիտական
հետազօտութեանց մէջ ընկղմած՝ լէռնար-
տոյ կը հարցարնէ անվախճանց. Մի-
թէլ-Անճէլոյ ամենածանր խոկումներով կը
սնանի, մարգարէի մը մելամաղճիկ ազ-



ԱՆԱՍՏԻՎ, Լ. — «ԱՅԱԿԱՐՊՈՒԹԻՒՆ»

դեցութիւններն ունի, որ ապրած ժամանակ՝ մահուան սկզբնաւորութիւնը կը նըշմարէ: Իսափայէլ ոչ նախորդին անհանգուստութիւններն ունեցաւ, և ոչ ալ միւսին տխրութիւնները, այլ իրեն ժպտեցաւ բաղդը, եղաւ երջանիկ՝ կեանքի ամէն շըրջանակներուն մէջ. բան մը որ մեծ զարտուղութիւն կը կազմէ արուեստագիտներուն համար:

Աւ զարմանալին է որ իր կեանքի համառու ժամանակամիջոցին՝ մեծամեծ և բազմաթիւ գործեր արտադրեր է. իր մէջ

ծուլթին մը կը ցոլայ Տիրամօր դէմքին վրայ. ազնիւ հակումը զլխուն՝ նկարին զանազանութիւնը կու տայ. Նա համեստ է, պատկառու, երկիւզած, շնորհներով զեղուն՝ ինչպէս սպիտակ շուշան մը, կը կանգնի քնքոյց, իր Մանկիկ կոկոնին հետ միասին:

Մանկական խորամանկութիւն մ'ունի, պիտի ըսէք: Յիսուսի նայուածը՝ թէ ըմբռնող զօրութիւն մը...: իր մանկասի արտաքին մելք՝ բեզ խորհել կու տայ՝ որ նա աստուածորդի մ'է, ամէն բան կը



ՀԱՅԱՅԼ — «ԵՍՔՍՏՈՍԻ ՏԻՐԱՄՕՐ» ՊԱՏԿԵՐԻՑ ՄԱՍ ՄԸ

Համեմատութիւնը տարբեր է: Եթէ ժամանակ, շատ արդիւմը....

Դիմանց իր հրաշակերտներէն մին, «Մեծ-Դուքսին Տիրամայր¹» յորջործուածը, ազնուական և խաղաղ զեփիու մը կը շնչէ հոն, լուլթեան մէջ՝ տատրակի մրմռնչեր կը լսուին... մայրիկն է՝ որ իր որդին սեղմելով զէպի սիրտը՝ սիրավոր կը հառաչէ: կենդանի՞ օրինակ մ'է՝ թէ նկար մը, կը տատամիս վճռականուն պատասխաննելու...: Առոք ամփոփա-

հասկնայ: Երկու կլորիկ, լեցուն այտերը՝ կը կախուին վար՝ հասուն խնծորներու պէս. զլուկին է որ բոլը իր ներքին զգացումները կը մատնէ. ուտքի մատներն իսկ՝ իրենց վերիվայր դիրքերուն մէջ՝ իրականութիւնը կը պարզեն:

Մայրական սիրոյ մեծ արտայայտութիւն մը կայ. որդին կ'ապաւինի, կ'ամփոփուի, մայրենի սիրոյ վառարանէն ջերմանալու համար անշուշտ, որովհետեւ մերկ է, թերեւս կը մսի...:

Ուսափայէլի միւս գործն «Այլակերպութիւն»²ն է, զոր մահը թերի թողուցեր է. անով հանդերձ՝ սա միշտ տիեզերահոչակ եղած է: Երկու հակընդզէմ տեսարաննե-

1. Տես առաջ. Բագ. էջ 56-57.

2. Նկարուծ է զայս 1520ին, զիմայ կը զոնուի Վահեկանի մէջ, իր ուրիշ նկարի մը տուի.

որու միութիւն մ'է. վերը՝ պայծառութեան, լոյսի և որոտներու մէջ՝ Աստուծոյ ճայնը կը լսոփ, մինչդեռ վարը զարհուրանքը, տագնապը, երկիւղը տիրեր է։ Արտայայտիչ, խօսում են ամենուն զեմքերը, կ'աղողակեն՝ կը զգաս, բայց չես լսեր։։ Թերի մացած մասը՝ ջանացեր է լրացընել թուլիսու Հոռամայեցին, բայց ի ողոք, հիմայ այդ նկարին գոյներուն մէջ՝ որքան բրտութիւններ, անյարմարութիւններ որ կան՝ այս վերջին անվարժին արդիւնըն են։։

« Ցիրամայրը » իր ուրիշ մէկ նկարն է, զոր հոս կը ներկայացնենք. զգացումով և արտայայտութեամբ լի զործ մը. հոս կը տեսնուի ընտանեկան սիրոյ և կապերու բաղրութեան ճշգրիտ պատկերը։ Աննա այցելութեան եկեր է իր դուռտրին Մարիամու տունը. իր թոռնիկն Յիսուսւ տեսնելով իր մամք՝ ինչպէս կ'ուրախանայ, կը խայտայ. մօրը զբկէն կ'ուզէ մա-

մուն զրկին մէջն անցնիլ, Ցիսէ՛ ք պառաւը, կը ցնծայ թոռնիկին չարաճնիութեան վրայ, կ'ուզէ համրուգել, ձեռցերը երկշնուցեք է իր զրկին մէջն առնելու համար փորիկը։

Իսաֆայէլ՝ ճշմարիտ կերպով խորշումած պառաւ մը կը ներկայացնէ, բոլոր գէմքը գծաւոր, վերիվայը էլեէներով, կոծիծներով. կզակը երկարած, ականջներուն ծայրերը ուռած և վար կախուած... կատարեալ պառաւ մը։

Ահա. Ըստհանուուր ակնակա մը՝ Խաֆայէլի գործեցուն մէկ ցարդին համազոտ տեսութիւն մը՝ իր արուեստին, խորհելու կերպին, զգացումներուն վազափարներուն։ Այդպիսի մեծ համարը մը երկերը բոլոր աշխարհը լիցացած են, և զրեթէ խոսալոյ ամէն պաշտաք՝ կը պահէ այդ հրաշագործին ամենափոքր խոկ երկը՝ իրեւ անզին գանձ մը...»

ՊԱՐԹԵԻՆԻԿ

Մեր ազգին կերպին եւ յառաջայի իմութեան գործունէութեան վրայ պայծառ եւ շամեկան տեղնկութիւններ բովանդակող թերթ մ'է Արարատ ամսագիրը, որ 4 տարիներէ ի վեր զմանցի յազատեւութեամբ կը հրատարակուի եւ լինտովն Հայոց Միացեալ Ընկերութեան՝ պաշտօնաթերթը կը ծեւացնէ, խմբագրապետ եւ նախագահ ունենալով Գնդապետ գ. Վ. Գրիգորի լրաց անձնայութեամբ։

Անգլիակէտ հայորդուց ցերմապէս կը յանձնարաբնք թաժանորդագրուի եւ անգլիախօս ազգերու մէջ տարածել « A R A R A T » ը, գիտալով որ գրական եւ պատմական նոյն հասացածից մի համար տրուեած դրամի՝ շահաբերուած. սուել է։

Ներկայ տարուան Յունուարի թիւին կողը՝ Վ. Ք. Քակորեան նարտարապետոց նկարած է. կը ներկայացնէ նայկան նարտարապետութիւնն իշեցնող կամրտսկակ մի, որուն խարսխի վրայ փորացուած է « S. P. Կենչ Ո. Ո. Հ. Ա. Ա. Ա. »։ Կամրականին խորը հասատուուն կամքամած է Ս. Է. Հիմանին տաճարը. Կողըն երկրորդ էջը գրաւած է անդիթերէն Խրամայասունի քարտէս։

Բավկանդակուած յօդուածներու գլխաւորմելն են.

Հնեմացիկ աշեկերդիւններ, — Կացութիւնը Հայաստանի մէջ. — Հաւատարիմ Պատմաբանը. — Arnold Joseph Տօնեա. — Կապուտ գլուք և նորմոր հասատուեկը բարբառութեաց. — Խամեկան կառավարութիւնը Քրիստոնէի ժամանակ. — Հայաստան և խաղաղութիւն. — Հայ Պատմակ մը Արենակը. — Հայկական Դաստիարակութիւն. — Հայկաստան. — Հայ Արեգուանը. — Հայ Փախուականաց պատմաք Քրիստոնէ. — Հայկական կրոմքը խաչ. և նպաստի Գումար. — Գրական բաժին. — Խայր, Խայր. 60է աւելի մանրատա էնքու մէջ անմիտուած։

Տարեկան բաժնեգլուխ է 6 շիննիկ. Դիմուլ Hon. Editor «Ararat». The Armenian United Association of London, 47a, Redcliffe St. LONDON, S. W.

1. Քարերադա առիթը պիտի ունենանք՝ ոյն ազգօգուտ Ընկերութեան մասին Բազմավէսի մէջ աշեկերդիւններ զետեղելու։